

ՅԵՍՈՒՆ ՏՆՐԻ ԱՌԱՋ

ՄԱՅՐ ԱՅՈՒՌՈՑ ՆՈՒՒՐԱԿ

3. ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՍԻՍՆԵՐ ՄԵՐ ՄԵՋ

Իբր յիսուս՝ Երուսաղէմացի է գաղթական ազգայիններ, ըստ հրաւերի Ս. Գառիարք Հօր. այսօր շնորհ բերին Գառիարքարան՝ ի պատիւ Նուիրակ Սըրբազանին, որ խօսեցաւ Հայաստանի եւ Մայր Աթոռոյ մասին: Ապա խմորեցան խորհրդարանի մէծ սրահին մէջ, թէյատեղանի ժը շուրջը, ուր սիրալիր սփիշներ ըրին Ս. Գառիարքն ու Ս. Նուիրակը: Գոյացած խանդավառութեան մէջ, շուրջ 150 Գաղեստ. ոտիկ հանդանակեցաւ ի նպատակ Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերաշինութեան:

Յաջորդ օրը (Կիր., 1 Դեկտ. 1935), Նուիրակ Սրբազանը քարոզեց Մայր Տաճարին մէջ:

«Մահանուանելն Յովսէփեանց: Յետադայն (1945-1952) Կաթողիկոս Մեծի Տանն Գիլիկիոյ յԱնթիշահ: Գիտական-բանասեր:

(«Սիւն», 1936, Ժ. Յարի, Յունուար, Թիւ 1, էջ 33):

ՄԱՆ ԶՕՐՃ Ե- ՔԱԳԱՒՈՐԻՆ

Երեւոյցքի 21 Յունուար 1936ին կը վսիսանէր Անգլիոյ ձօրճ Ե. Վեմանուն բազմուրը: Ա. ալ, Ս. Արոտոյս օրուան Գառիարքը: Ս. Քորգոմ Արեւիս. Գուսկեան հետեւեալ գրուածալից օրհրը կը գրէր մեծ Վեմանայի յիսուսակին. —

Երկու օրէ ի վեր այլեւ պատմութեան կը պատկանի ձօրճ Ե., իր ժողովուրդէն անկեղծօրէն սիրուած եւ բովանդակ քաղաքակիրթ մարդկութեանն արդարապէս յարգուած մեծ եւ ազնուատիրութեամբ, որ մարդը քան եւ վեց տարիներ իր պատուուն բարձրութեանը վրայ պահեց իմաստուն եւ հզօր նախնիքներէ իրեն աւանդուած փառապանք Գանը իր կեանքէ կեանքը հզաւ արդարատէր եւ բարի վեհապետի մը, որ իր երկրին երջանկութեանը շնորհ շարունակ փնտռել ընդհանուր աշխարհի խաղաղութեան մէջ:

Հայոց Երուսաղէմի Առաքելական Ս. Աթոռ, որ Բրիտանական դրօշին հովանւոյն տակ լրիւ վայելից խաղաղութեան եւ յառաջդիմութեան բարիքները իր հոգեւոր եւ կրթական վերածնութեան այս տարանէն զամենակի միջոցին, իր Գետին եւ մարդը Միաբանութեան միջոցաւ եւ մարդը իր ժողովուրդին հետ սրտեանդն զգացմամբ մանակեցնող ընդհանուր արտայայտութեանց, ամենաթաքաւոր Բարձրելոյն Աստուծոյ կը մատուցանէ ի խորոց սրտի աղօթք՝ օգոստոսփառ հանգուցելոյն յաւաքեանական հանգիստին եւ իր արժանաժառանգ Յաջորդին եւ որդւոյն (Էտուրոմ Ը.) կեանքին եւ արեւադարձեան համար, երգելով:

«Թագաւոր փառաց Աստուած Հոգիդ կենդանաբար, նորոգեալ զկենդանութիւն մերոյ թագաւորին, զի օրհնեցուց զքեզ, Տէր, այժմ եւ յաւիտեանս:

Երեւոյցքի, 28 Յունուարին, Ամեն. Ս. Գառիարք Հայրը, ընկերակցութեամբ Տ. Կիւրիզ Վարդապետի եւ Տ. Ենորէք Արեւայի, Անգլիական Սէնթ Զօրճ Մայր Եկեղեցիին մէջ ներկայ դանուցեալ հոգեւորական հանգիստաւոր պաշտամունքին, որ կատարուեցաւ ճիշդ այն ժամունք, երբ Հոնտոնի մէջ տեղի կ'ունենար հանգուցեալ վեհ. ձօրճ Թագաւորին յաղարկաւորութիւնը: Հոն էին մեծ բազմութիւն ընտրեալ ամենազգի ժողովուրդեան. Բարձր Գոմիսէրը, կառավարական պաշտօնէսութիւնը, Հիւպատոսական մարմինը, Ս. Քաղաքին բոլոր կարեւոր հաստատութեանց եւ բարձր դասուց ներկայացուցիչները: Արարողութիւնները կատարուեցան յայժ պատկառաւոր վայելչութեամբ: Ս. Գառիարք Հայրը եւ Յունաց Գառ. Տեղապահը Հայիբէն եւ Յունարէն լեզուներով հանգստեան աղօթքներ կարդացին:

Յաջորդ օրը, Ս. Գառիարքը արեւելիքի Լորտ անձնական քարոզչութիւն ուղղուած հեռագրով բարեմաղթական շնորհաւորութիւններ ներկայացուց Ն. Վ. Եղեւարդ Ը. Թագաւոր կայսեր, իր ցահալուստեան առթիւ:

(«Սիւն», 1936, Ժ. Յարի, Փետրուար, Թիւ 2, էջ 32-34 եւ 35):